

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ**ՄԵԾ ՍՈՒԳԸ**

Ո՞րքան անակնկալ նոյնքան անգութ և ահաւոր է հարուածը որ կ'ինչէ Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ զլուուն և ազգին սրտին՝ Ն. Ս. Օծութեան Տ. Տ. ԽՈՒՅՆ Արքացնադոյն Կաթողիկոսի վախճանումով։

Այս կորուսաը, որ իրերու բնականոն դրութեան և ազգային կեանքի աւելի խաղաղ կացութեան մէջ պատահած ատեն իսկ պիտի համարուէր մեծ գժբախտութիւն մը, ներկայ պայմաններուն մէջ իրապէս անկշռելի ալէտքի մը կամքանքով կ'ազդէ ամէնուս։ Եթէ շուտրումը, որուն մատնուեցանք ազգպվն եօթը տարիներ առաջ, Գէորգ Ե. ի վախճանման ի լուր, համեմատաբար աննշան էր քան այն վիճակը որպուն ենթարկուած ենք ահա այս պահուս, կարելի է ըսել սակայն թէ ատոր զիխաւոր պատճառը ինք ողբացեալ Հայրապեան էր նոյն իսկ։ Իրեն նման իմաստուն, կրոզի, առանց աղմկալից լինելու ճշմարտապէս զործունեայ և Մայր-Աթոռոյ կարիքներուն և միջոցներուն խորապէս ծանօթ և փորձառու զործիչ մը ներկայութիւնը կշմաճնի մէջ, Տ. Տ. Մեսրոպ, Բագարատ, Գարեգին, Մատթէոս և Գէորգ արքեպիսկոպուներու հետ, մեծ ապահովութիւն կ'ազդէր ամէնուս։

Այս հինգերէն մին այժմ վախճանած՝ միւսը բացակայ, սոսոյգ է թէ մնացեալ երեքը փոքր ոյժ մը չէ որ կը ներկայացնեն, թէ՝ առանձնապէս և թէ միասնաբար մանաւանդ. բայց վստահ ենք թէ մենէ շատ աւելի իրենք է որ կը զգան և կը խոստպանին թէ ինչ կարեսր արժանիք մըն էր որ պակսեցաւ այսօր Հայ Եկեղեցւոյ կեդրոնին մէջ՝ անհետացումովը այն ազնիւ, չնորհալի և բանիմաց հոգեսրականին, որ վաղամենովի Վեհը եղաւ։

Անձիշդ չենք գտներ այդ որպակումը իրեն համար. վասնզի թէկ վաթսուն և հինգամեայ արդէն, ինչ որ ծերութեան սեմէն բաւական ներս անցածի մը տարիքն է ինքնին, բայց այնքան առողջ էր և իր նրբաւարտ հասակին պարթևական չնորհովը այնքան զրաւիչ, իր ժամագին դէմքին քաղցրութեամբը այնքան օծուն, իր խօսուածքին հրապարակը այնքան սիրելի որ, քան զնքը արդէն տարէց բոլոր միւսներուն մէջ իրաք և արդեամբք երիտասարդի մը ապաւորութիւնը կուտար ամէնուն։

Բայց ինչ որ զինքը շատ կանումէն պատկառելի դարձուցած էր ամէնուն, իր ծանրախոն բնաւորութիւնը և ազնուական վարուեցողութիւնն էր այն Ամրող միաբանութեան մէջ ամենէն զարգացեալներէն չէր ինքը, չինելով համալսարանաւարտ, իրեւ կրթական զործիչ և զրական միտք ևս՝ առաջիններէն չէր եղած քնաւ. բայց բան մը կար իր վրայ, վեհութեան հաւասար չնորհք մը, չէր պատկառելի կ'ընծայէր զինքը ամէնուն, Մայր Աթոռէն ներս և գուրս։ Այդ որ պատկառելի կ'ընծայէր զինքը ամէնուն, Մայր Աթոռէն ներս և գուրս։ Այդ չնորհքը համեստութիւնն էր, իր ուղամասութեան, աշխատասիրութեան և նուիրութ ողիին հետ. բարեմասնութիւններ զորս երկար ատեն վայլեցուցած էր բուժի հետ.

առդէն իրեկ վիճակաւոր Երևանի կամ Արարատեան Թեմին, որ Հայ եկեղեցւոյ ամենէն ընդուժած և կարեոր Առաջնորդութիւնն է, և զորս յետոյ բարձրագոյն աստիճանով պիտի ի հանդէս բերէր Հայրապետական Աթոռին վրայ:

Աւելի երջանիկ ժամանակներու մէջ, մեր մեծագոյն կոթողիկոսներէն մին պիտի ճանչնա՞ր արդեօք զի՞նքը պատութիւնը, հարցում մէն է այս, որուն թերեւ կարելի չըլլայ պատափանակը, բայց ինչ որ որոշ կերպով և չեշտակի նար է բաել, սա է թէ ներկայ ժամանակոց գմբախտութեանց և գժուարութեանց փորձաքարը իրական մեծութիւններ յայտնեց իր մէջ:

Այդ մեծութիւններէն մին եղաւ ապահովաբար իմաստութիւնը Հայաստանի կառավարութեան հանդէպ վերաբերմւնքին, որուն մէջ զի՞տցաւ ճշգիւ զործադրել «Զելաւսերն կայսեր՝ և կԱստուծոյ» ատաւ աւետարանական պատուէրը: Անուղիղ պիտի չըլլար բաել թէ Հայ եկեղեցին իր զոյութեան ամենէն գժուարին հունակրէն մէկէն իր անցքը բիժն կը պարտի զիխաւորաբար: Երջորդ մեծութիւն մը իր վրայ՝ այն չերմ, անդանդազ և անխոնչ ճետաքրքրութիւնը եղաւ, որով ջանաց և կարող եղաւ էլմիածինը, իր այս աննախչնից պարտասած և նկուն վիճակին մէջ ալ, կենդանի և կապուած պահել ամբողջ Հայութեան հետ, անոր ներկայ արտահալած, տարսափիւռ և մեծ մասամբ անկազմակերպ վիճակին մէջ: «Հօսն ու Հովիւը» պատկերը ամենալաւազոյն պատշաճեցումով մը պիտի վայլէր իր հայրապետական վեցտմեակի գտղափարին:

Եարունակ յարաբերութեան մէջ պահեց ինքինքը իր ցրտած Հօտին ամենահեռաւոր և ամենէն փոքրիկ բեկորներուն հետ անզամ, ներսէս Ե. Աշտարակեցիին նման ինքնին զբաղելով անոնց բոլոր խնդիրներով և սրբատառ կրնակներով և հայրապետական ինքնափիր նամակներով, զորս ինքն իսկ կը զիէր և կը մեքենազգիէր, տալով ամէնուն իր հրանանդներին ու իրատներլը: Իր այդ հօտակէր Հովիւի զգացումովն էր որ վերջեր խորհեցաւ Թեմական տեսակետով մաս առ մաս գէթ կազմակերպել Երկուպայի Հայութիւնը, սկսելով Մարտէլէն, համաձայն իր նախորդին օրով կազմուած ծրագրին, որուն երկնորդներէն մին արդէն ինքն էր եղած այն ատենէն, այն ատեն մեր մատուցած տեղեկազրին համեմատ: Նոյն այդ զգացումովն էր գարձեալ որ ձգտումն ունեցու վերակազմելու Մայր Աթոռոյ նուիրակի հին գրութիւնը, որ, երբեմն, Կ. Պոլսոյ Պատրիարքութեան կազմակերպութենէն յետոյ իրաւամբ աւելորդ նկատուած, այժմ, անոր նուազումէն վերջ, շատ աւելի իրաւամբ անհրաժեշտ կը գտանար, Սիփիւրքի հատուածներուն միջէ նախ և յետոյ անոնց ու Մայր Աթոռոյ միջէ միութեան իրբէ զերազանց միջոց մը:

Մեծութեան ուրիշ կարևոր զիծ մը իր նկարազրին վրայ՝ աշխարհահայեացքի այն իմաստուն ողջմատութիւնն էր, որով միշտ ուզեց առընչութեան մէջ պահել բազում տեսակէտներով թերեւ ակարացած իր իշխանութիւնն ու եկեղեցին ընդհանուր քրիստոնէական շարժումներուն հետ, իր նախորդին պէս ներկայացուցիչներ զրկելով եկեղեցական Համաժողովներուն, յընդհանուրն ևս չը կորսնցնելու համար Մայր Աթոռոյ հմայքը, զոր զիտցաւ մասնաւորաբար այնքան բարձր պահել Մայր Աթոռոյ սարուակաս միւս եկեղեցական Աթոռներէն, իլի իշխականին, երուսաղէմականին և Պոլսականին հանդէպ:

Իր այդ աշխարհայեացքին ամենէն զրաւիչ մէկ կողմը ևս եղաւ՝ իր ներկային զգացումովը սրտարեկ և ապագային խորհուրդովը մտահոգ Հայութեան ազգային բարոյականը բարձր պահելու իր ճիզզ՝ խանդավառող ներդործութեամբը պատմական մեծ յիշատակներու, որոնց մեծաղոյնը եղաւ Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան տասնեւինգերորդ դարադարձի տօնը։ Այդ առթիւ ձեռք բերուած շքեղ յաջողութիւնը որ արդարե այնքան կաղդուրիչ եղաւ աղզին լրութեան համար, մենք մանաւանդ զիտենք թէ ո՞րքան սփոփարար եղաւ ամէն օր նոր վէրքերով արիւնող իր սիրափին համար։

Իսկ իր անունը պատմութեան յանձնարարող իրապէս ամենէն մեծ գործը պիտի ըլլար անտարակոյս Հայ Եկեղեցւոյ թարեկարգութեան ձեռնարկը, բարեդէպ՝ անշուշա իրեւ մտածում, երբ նկատի առնուի լիուլի ազատութիւնը, որոն մէջ պիտի կատարուէր ան, ամէն տեղ կրօնական խնդրոց հանդէպ պետութեանց ցոյց տուած ձեռնպահութեան հետևանքով, բայց ստուգապէս փափուկ, երբ խորհուի մեր ազգային կեանքի ներկայ այդ մասին թերես ոչ այնքան ձեռնատու պարագայից վրայ։ Եւ սպայն, այնքան խոր էր մեր համոզումը իր ողջմուռթեան մասին, որ վստահ էինք թէ պիտի կարենար ցոյց տալ կերպ մը անպատճառ՝ գործը բանաւոր ճամբով իր լուծումին յանգեցնելու համար։

Հեռուէն միայն դիտուած այս քանի մը մեծ զիծերը կրնան արդէն ցոյց տալ թէ որքան ծանր է կորուստը զոր Ազգն ու Եկեղեցին կը կրէ իր մահովը. մօտէն և մահերմութեան մէջ իր կեանքն ու զործունէութիւնը այս վերջին վեցամետակին մէջ ճանչցուած զրիչ մը վստահ ենք թէ լեցունկ արժանիքի ի՞նչ յայտնութիւններ պիտի մատնանշէր իր վրայ։ Այսպէս կամ այնպէս, անհուն է վիշտը որ կը համակէ ամէնքս միայն այն մտածումին առջև թէ ոչ ևս է ան. և այս իր անձին տեսակէտովը նախ, այսինքն իրեն նման մեծարժէք Հայրապէտէ մը զրկուելնուս համար, և յետոյ Մայր Աթոռոյ և Եկեղեցւոյ տեսակէտով, այսինքն նկատի առնելով փափուկ կացութիւնը ուր կը գտնուին Մայր Աթոռը, Եկեղեցին և Ազգը։

Իմաստութիւն միայն պիտի ըլլար անշուշա չկորցնել այս երկրորդ մասին յատկապէս որ և է լաւատեսութիւն՝ շարունակելով վստահութիւնն Հայաստանի Կառավարութեան բարեկամութեան և ազգին լրջմտութեան մասին, որոնք այնքան զեղեցիկ կերպով ի յայտ եկան Գէորգ Ե. ի մահէն մինչկ ողբացեալ հոգելոյս Հայրապետին ընտրութեան օրերը. բայց ամենէն աւելի անհրաժեշտ է որ Սփիւրքը իր Աթոռներով, Թեմերով, Ժողովներով և Ժողովուրդով պահէ իր յարգալից դիրքը Ելմածնի զաղափարին հանդէպ. զահակալը չկայ ժամանակի մը համար անշուշա, բայց կը մնայ զահը, իր շուրջը ունենալով իրեն նուրիեալները. պէտք է պատկառ մնալ այն բոլոր անօրինութիւններուն, որոնք եղած են որ և է գործի և խնդրի մասին հանգուցեալ Հայրապետին օրով, պէտք է զուշանալ իրաւանց և իրաւասութեանց որ և է խնդրի յարուցանիէ և հանրային կարծիքի վրդովում յառաջ բերելով դժուարացնելէ զործը Գերազոյն Հոգեոր Խորհուրդին և Տեղակալին, որոնք, անշուշա որ և է ուրիշներէ աւելի խելամուտ և իրազեկ՝ ընդհանուր կացութեան, կը կատարեն կարեսոր զիտակցօրէն և սիրով Ազգին և Եկեղեցւոյն։

Այս կը պահանջեն երանաշնորհ հանգուցեալին յիշատակին յարգանքը և Ազգին ու Եկեղեցին օգուտն և պատիւը:

«Էջմիածնի ոսկի սիւնը . . .»

Միտքս բնագործէն կ'երթայդարձեալ աշուղական տալին, զոր չեմ զիտեր թէ սիրա ունի՞ն հիմակ հնա մարդիկ երգելու, լալու համար Ազգին հոգեոր Տէրն ու սիրելի Հայրը. չենք զիտեր նոյն իսկ թէ ե՞րբ կատարուցաւ իր յուղարկաւորութիւնը, որուն մասին՝ հակառակ սովորութեան՝ լուած էր զուժկան հեռագիրը. այդ զանցառութիւնը հետեւա՞նք էր արդեօք իր սուզին հոն յառաջ բերած ցնցումին. ա՞յդ պատճառով էր արդեօք դարձեալ որ, ատեն կամ միջոց չունենալով, Գեր. Խորհուրդը մեզի էր թողած գոյժը ընդ ամենայն կողմանս հաղորդելու պարտականութիւնը:

... Գրիշը կը գորդոջէ մատներուս մէջ, մինչ սիրաս կը լեցնէ տրամութեան մութը. ու մշուշի մը մէջն նշուող իր գէմքին առջի, որուն վրայ կը ճանչնամ իր անոյշ բարքին, մաքուր նկարագրին և ազնուական հոգին պատկերը, երբեմի օծակից եղօր և լծակից, և յետոյ հոգեոր որդույ և աշակից բայց միշտ հիացողի հոգւոյս խորէն իրեն ուղղուած նուազ ձայնս է որ կը լսեմ իմ մէջս — «Սուրբ Հայրապետ. ա.»:

* * *

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՕԹԵՐ

(ՔԱՅԱԱՆ ՍԻՐԵՒ 1932 ՆՈՅԵՄԲՐԻ ԹԻՖԵՆ)

- 1873ին ծնած ի Թիֆլիս.
- Ընթացք աւարտած Ներսէսեան Դպրանցի.
- Ազատ ուսունող Համալսարանի ի Ժընէվ.
- Ռւսուցչական գործունէութիւն ունեցած Թիֆլիսի շրջանակին մէջ.
- 1901ին վարդապետ ձեռնադրուած Սեւանի մէջ, և ընդհուպ առաջն. փոխանորդ նոր Պայազիսի.
- Աչքառու գործունէութիւն ունեցած կալուածներու գրաւման խնդրոց ատեն, և այս պատճառաւ աքսորուած.
- Վորոնցով Խաչբովի ատեն կը գառնայ աքսորէ և կը չարունակէ նոր Պայազիսի պաշտօնն.
- 1910ին ժողովրդական ընտրութեամբ, փոխ-թեւմակալ կ'ընտրուի Երեւանի.
- Նոյն տարւոյ Սեպտ. 19ին եպիսկոպոս կը ձեռնադրուի Խզմիրեան կաթողիկոսէ.
- 1920ին Հայրապետական նույրակ կ'երթայ Սմերիկա.
- 1923ին կաթողիկոսական Տեղակալ կը կարգուի, պահելով հանդերձ Երեւանի պաշտօնը.
- Հնդկուպ կը թողու Երեւանի պաշտօնը, և Էջմիածնի կը փոխադրուի իբրև Տեղակալ և լուսարարապետ.
- Տ. Գէորգ Ե. ի վախճանումէն վերջ, իբրև Տեղակալ կը նախագահէ Հոգեւոր Գերագոյն Խորդիկին.
- 1932 նոյեմ. 10ին, Ազգ. Եկեղեց. Ընդհ. Ժողովէն կ'ընտրուի Կաթողիկոս Ամենայն Հայոց, և յանրդ օրը կ'ընդունի օծում Հայրապետական.
- Իր ձեռնադրած եպիսկոպոսներն են. Թաղէսու եպս. Էջմիածնի վանական, Յովսէփ եպս. Ամերիկայի համար, Մամբէրէ եպս. Սիրունեան առաջն. փոխանորդ Եղիպատոսի, Մամբէրէ եպս. Գալֆայեան առաջն. Տեղապահ Սմերիկայի.
- 1938 Ապրիլ 10ին կը վախճանի: